

են մզնատապի մանրէներու տեսակները Ընդհակառակն ուրիշները կը մտածեն որ բազմազգեցիկ շիճուկի շատ մեծ քանակութիւն պէտք պիտի ըլլայ ներարկել դարմանելու համար, և թէ հետեւաբար լաւագոյն է դեռ շարունակել մզնատապի զանազան մանրէներու ուսումնասիրութիւնը և իւրաքանչիւրին համար յատուկ շիճուկ մը փնտռելը:

Մինչև որ գիտութիւնը իւր նոր յառաջդիմութիւններն ընէ, առ այժմ բըժիշկը պէտք է իսկոյն խայթումն ընէ, հանէ մի քանի ԸՄՊ՝ հեղուկ, և զրկէ զայն քիմիական լուծարան մը, բայց ինքն առանց պատասխանին սպասելու, եթէ կը տեսնէ որ հեղուկը թարախալից է կամ պղտոր, առաջին ներարկում մը պէտք է ընէ շիճուկի: Մանրէական ցնուութեան ելքին համեմատ յաջորդ օրերու մէջ պիտի շարունակէ կամ ոչ՝ ներարկումները:

Միջաց խայթումին կարևորութիւնը ամենամեծ է. այս միջոցաւ ստուգուեցան մզնատապի զանազան դէպքեր, որոնք առաջ չէին մեկնուր:

Ապագայ ուսումնասիրութիւնը դեռ աւելի պիտի պարզեն, ինչ որ հիմա դեռ բոլորովին բացայայտ չէ:

Զգուշութիւնք

Անտարակոյս այս մզնատապը փոխադրական է: Վարակումը կրնայ յառաջ գալ խօսելու միջոց ծայթեած թուրքի մանրիկ կաթիլներէն, ուստի նաև առանց շօշափման ալ: Մզնատապի մանրէն առուելապէս իր բնակութիւնը կը հաստատէ ռնգաց և կոկորդի լորձունքի մէջ. անկէ կը տարածուի ջղային կեդրոններու մէջ՝ արեան կամ աւիշի միջոցաւ, և ուղղակի՝ ռնգային խոռոչներով:

Իանալի մէջ, հազիւ թէ դէպք մը կ'անդրադարձուի, նոյն խումբին բոլոր գիտուողները կը ցնուին իսկոյն, և այն ամէնը որոնց վրայ մանրէները կը գտնուին, կ'առանձնացուին: Փոխադրութեան և վարակման տարօրինակութիւնները, յառաջ

կու գան այս առողջ անձինքներէ, որոնք մանրէներ կը կրին. ուստի պէտք չէ անհոգանալ վարակման առջևն առնելու, առանձնացնելով վարակուածները, փոքրիկ վրձինով մը կոկորդի մէջը և ռնգաց խոռոչներն օծելով օտախառն կլիստերինով, և այլն: Սակայն այս նախազգուշութիւնները, որոնց կիրառութիւնը այլևս սովորական եղած է գինուորանոցներու մէջ, պէտք է որ կիրարկուին նաև գինուորական ջրջանակներէ տարբեր միջավայրերու մէջ ալ. որովհետև եթէ գինուորական բժշկաց արդիւնքն է և պարծանք՝ այս ամենածանր համաճարակին դէմ ամենէն աւելի սաստիկ կոտուած ըլլալին, այնու հանդերձ պէտք չէ բնաւ մոռնալ, որ ուղղա-որդային մզնատապը հիւանդութիւն մ'է, որ իւր զոհերը կը հնձէ մանկութեան և պատանեկութեան գեղեցիկ ծաղիկներու մէջ ալ:

Հ. Յ. ԱՒԿԵՐ՝

ԱՆՈՒՆԴ ԵՒ ԶՐՈՒԹԻՒՆ

Յայտնի է որ մարդկային բնական ուժի ամէն արտայայտութիւնը արդիւնք մ'են մեր մկանանց (տեսքը, շիղ), որոնք կրնան համարուիլ տեսակ մը գործարանատր մեքենաներ՝ միշտ քիմիական ուժերով լեցուած: Իսկ մկանանց ոյժը յառաջ կու գայ սննդառութենէ: Անցեալ դարու կէսին առեւնները Julius Liebig դիտեց և ապացուցոց որ մեր մկանանց գլխաւոր ոյժը յառաջ կու գայ սպիտային նիւթերէ, որոնք կը գտնուին մեծաւ մասամբ միսի, հաւթի և կաթի մէջ: Այն ժամանակն էր որ քիմիկները զօրացնելու համար բժիշկները կը յանձնարարէին առատ մեղէն ստուղ: Սակայն այս գրութեան սխալ ըլլան անդրադառնալու համար բաւական էր միայն դիտել գործաւոր գասակարգին սննդառութիւնը, որոնք թէ՛ աւելի կը գործեն մկաններով և թէ՛ նուազ միս կ'ուտեն:

Հիմա քնդակառակն գիտեց որ եթէ ինչ ինչ պարագայից մէջ սպիտը կը ծառայէ մկանանց ոյժ յառաջ բերելու, սակայն բուն այդ գործը արդիւնք է ալիւրիդինաց, շաքարի և ճարպիւղինաց: Արդէն շատ տարիներէ ի վեր Անգղիացի շաքարի օգուտը փորձած էին հնդկական զուկըրու վրայ: Ե այսօր երբ գինուորաց կոտուած (chocolat) կը դրկուի պատերազմի դաշտին վրայ, ոչ թէ միայն ախորժեիկ հաճոյք մը կամ նուրբ մը կ'ըլլուի, այլ մահաւանդ ամենէն աւելի զգայալար նուէրը կը սրուի անոնց:

